Ե. 6744 — 1892 ՅՈՒՆԻՍ 23 ՇԱԲԱԹ — 33 ԻՒՆՃԻՒ ՍԷՆԷ — ԱԼԱՖ. 1892 ՅՈՒԼԻՍ 5 ՇԱԲԱԹ — Ե. 6744

ԳԱՐԵԱ. 40

Մանզումայի Էֆքարայ

ԳԱՐԵԱ. 40

ԸՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՍՑԷԻ ԹՈՒԸ

Գաղթական Իզմիրի Մէջ Տարի 7
Պանսիոն Իզմիր » » 8
Բոլոր Լուսաբերի պիտի տրուի

Իսթանպոլտա, Քիւրքճիւ խանընտա, ալթ գաթտա վագը 21 վէ 23 նիւմէրոլու մաղազալար.

مطبعه و اداره خانه‌سی
استانبولده کورکجی خاننده آلتی قاده
واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازه‌لر.

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسئولی
فروبت یانوسیان

١٣٠٨ ՀԱՍԻՐԱՆ ՀԳ — ՍԱՀԻՊԻ ԲՄԹԻԵԱՆ ԿԱՐԵՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ — ١٣٠٩ ՋԻԼՀԷՃԷ ١١

ԱԶԳԱՅԻՆ

Մի թէվէֆֆա Իզմիրէ անց աղա Յովսէփ վասիլէթնամէսի մուհիպինէ, հէր սէնէ պաղը էսէրլէր հագդընտա իճրա օլունան միւսապէգաւա տախիլ օլմագ իւզրէ, Ռուսիատա սաքին Գիւտ քահանայ թարաֆընտան գալէմէ ալընան մէշհուր Սիմէօն Կաթուղիկոս թարիխի, Իզմիրլեան Դեր. Մատթէոս Սրբազան թարաֆընտան թէագրդ օլունարագ, չանանը միւքեաֆաթ կէօրիւլմիւշ, վէ օր սուրէթլէ քէյֆիյէթ մէզքիւր միւսապէգա գօմիսիօնունա ֆիյար օլունմուշ տուր։

«Պատմութիւն Լիվոռնայի Հայ գաղթականութեան» նամը իլէ, պէր Գաթօլիկ վարդապետի թարաֆընտան գալէմէ ալընան տիկէր պիր էսէր տախի թագտիմ օլունմուշ իսէտէ, Դեր. Մելքիսեդեկ Սրբազան թարաֆընտան թէագրդ օլունարագ, միւնտէրիճաթը չաեէսթէսի միւքեաֆաթ կէօրիւլմէմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՆԷ

Տիւն Տօլմա Պաղչէ սէրայընտա իճրա պույրուլան մուահէտէի Հիւմայունու սէյր իթմէք իւզրէ, պաղը սէֆիրլէր վէ էճնէպի միւթէպէրանը հազրը պուլունարագ, թէշրիֆաթը ուժումիւե նազրը վէ տիվանը Հիւմայուն թէրճէմանը Միւնիր բաշա հազր. վասըթասը իլէ, իլթիֆաթը Շահանէյէ մազհար օլմույար տուր։

Էվրօբա հիւքմտարլարը վէ Իրան Շահը թարաֆընտան, պէեանը թէպրիքի հավի թէլէկրաֆնամէյի մախսուսլար քէշիտէ օլունմասը իլէ, թարաֆը հազրէթի Բատիշահիտէն տախի թէլէկրաֆլա ճէվապ կէօնտէրիլմիշ տիր։

Խըտիվ հազրէթլէրի իլէ Մէքքէ էմիրի վէ Վալի վէ միւթէսարրըֆլար վէ ռուհանի ըէյիսլէր թարաֆընտան թէպրիքի հավի քէշիտէ օլունան թէլէկրաֆլար, Մապէյնի Հիւմայուն պաշքեաթիպի Սիւրէյա բաշա հազր. վասը թասը իլէ մահզուզիյէթի Սէնիյէ թէպլիղ օլունմուշ տուր։

Պիլճիւմէ էճնէպի սէֆիրլէր, պաշ թէրճէմանլարընը Եըլտըզ սէրայընա կէնտէրէրէք, արզը թէպրիք իյլէմէլէրի իլէ, թէշրիֆաթը ուժումիւե նազրը վէ տիվանը Հիւմայուն թէրճէմանը Միւնիր բաշա հազր. վասըթասը իլէ մահզուզիյէթի Սէնիյէ թէպլիղ պույրուլմուշ տուր։

Տիւն մուահէտէյի Հիւմայուն ըէսմի ալինմէն սոնրա, Ավստրիա վէ Իրան սէֆիրլէրի սուրէթի զայրը ըէսմիյէտէ օլարագ, հուզուրու հազրէթի Բատիշահիյէ դապուլ պույրուլմուշլար տըր։

Ախիրէն թէճհիզաթը իքմալ իտիլմիշ օլան զըրհը «Համիտիյէ» ֆըրգաթիյնի իլէ, պարպէթ ուսուլինէ թահվիլ գելը նան «Օսմանիյէ» զըրհը ֆըրգաթիյնի Հիւմայունու Պայրամ միւնասէպէթիյլէ տիւն սանճագլարա սոնատրլտրգլարը կիպի, սահիր սոնանմակի Միւլիւքանէ իլէ լիմանըմզդա պուլունան պիլճիւմէ վաքօրլար, պայրագլարա սոնատրլմըշլար տըր։

* *

Թարաֆը հազրէթի Շէհրիյարիտէն պիլճիւմէ ասաքիրի Շահանէյէ վէ ասքէրի մէքթէպլէր շակիրտանընա միւթէատտիտ գուրպանլար կէօնտէրիլէրէք, իշպու գուրպանլարտան թապխ իտիլէն գավուրմալար տիւն թէվզի վէ իթա օլունմուշ, վէ պու պապտէ արզը թէշէքքիւրի հավի գալէմէ ալընան թէշէքքիւրնամէ խաքիրաի Շահանէյէ արզ օլունարագ, մահզուզիյէթի Սէնիյէյի մուճիպ օլմուշ տուր։

Եունան սէֆիրի բրէնս Մավրօգօրտաթօ, պիր միւտէթտէն պէրու Ռումանիատա պուլունան սեիլէսինի զիեարէթ իթմէք իւզրէ եաբըն կալացա կիտէճէք, վէ Ռումանիատա պուլունան չիֆթլիկնէտ պիր գաչ կիւն գալտըգտան սոնրա, Վիէննատա վէ օրատան Եունանիսթանա ազիմէթ իտէճէք տիր։

Պունտան էվվէլ Վէնէտիքտէ ագտը իճթիմա իտէն միւխթէլիֆ սըհհիյէ գօնֆէրանսընըն գարարընա, Բարիզտէ իճրա գելընան պաղը թատիլաթտան սոնրա, գալէմէ ալընան մուգավէլէնամէնին մուռատտագ սուրէթի, պու այ զարֆընտա Բօմատա թէատրի գելը նաճաղը իշիտիլմիշ տիր։

Բէթրսպուրկտան վարիտ օլան ըէսմի խապէրլէրէ կէօրէ, յունիսին 30ունճու կիւնիւ, Աժտէրխանատա 8 քիշի գօյէրատա թութուլուպ, 31 վէֆաթ իթմիշ տիր։ Պագուտա խասթալըգ տէվամ իթմէքտէ օլուպ, Թիֆլիզտէ 2 միւսապ վէ 2 վէֆիյէաթ վուգու պուլմուշ տուր։ Շըմուշի վէ Շուշի թարաֆլարընտա պաղը գօյէրա վուգուաթը խապէր վիրիլիյօր։

Օսմանը պանգասընըն հիսսէտարան մէճլիսի Լօնտրատա պիլիճթիմա, հիսսէ պայընա 7 շիլին թէվզիյինէ գարար վիրմիշ, վէ մէճլիսի մէզքիւրտէ օգունան բաբօր մուճիպինճէ, պանգասընըն պիր սէնէ զարֆընտաքի թէմէթթիւ ռաֆիսի, 396.438 ինկիլիզ լիրասընա պալիղ օլմուշ տուր։

Մէզքիւր պանգա թարաֆընտան իզմիր վիլայէթինտէ քեռին Սօմատա պիր շիպէ թէէսիսի մուգաբրէր օլուպ, լաղըմ կէլէն մէէմուրլար պու քէրրէ մէզքիւր դաղտա ազիմէթ իթմիշլէր տիր։

Շուրաի Տէվլէթ տախիլիյէ տաեիրէսի բիեասէթինտէն թէգաեիւտ իտիլմիշ օլան բիւթպէի պալէտ բիճալընտան Պէսիմպէյ, էվվէլքի կիւն եէնիքէօյունտէքի խանէսինտէ վէֆաթ իթմիշ, վէ ճէնազէ մէսարիֆի Խազինէի Խասսա Շահանէտէն թէսվիյէ օլունմուշ տուր։

Մըսըրտա թագ ու նէշը օլունան «Պոֆօր էժիրսիէն» նամ ֆրանսըզ գազէթասը, մէվլէքէթի մէզքուրէտէ իճրաեի թէպապէթ իտէն Ինկիլիզ հէքիմլէրի ալէյհինէ պաղը չիտէթլի մէզալթի նէշը բիթմէսի իւզէրինէ, Գահիրէ խասթախանէսի միւտիրի Տօքթ. Միլթն թարաֆընտան ալէյհինէ իդամէյլ տավա օլունտուղունատան, մահքէմէ, մէզքուրը պաղէթանըն 1.000 Ինկիլիզ լիրասը ճէզաեի նազտի իթա իթմէսինէ, վէ օր պապտէրի դարարընը քէնտի զազէթասընա, տիկէր իքի զազէթա թարաֆընտան նէշը իթտիրիլմէսինէ հիւքմ իյլէմիշ տիր։

Ֆրանսա խարիճիէ նէզարէթի թարաֆընտան, պու քէրրէ պիլումում Ֆըրանսա էեալաթը վալիլիքլէրինէ եազըլան պիր թահրիրաթը ումումիէտէ, մէմալիքի Օսմանիյէյէ կիտէճէք օլան Ֆրանսըզլարըն բասաքօրթլարընը մուաքիբանա միւշքիլաթա տիւշար օլմամագ իւզրէ, օ կիպիլէրին բասաքօրթլարընը տէվլէթի ալտէ չէհպէնտէրլէրինէ վիզէ իթտիրմէլէրի լազըմ կէլէճէկլի, մէէմուրինի աեիտէսինէ թէնպիհ վէ իխթար օլունմասը իշար իտիլմիշ տիր։

Գարթալ գազասը տախիլինտէ, Նէրտիւպան զարիեէսինտէ հայվան խասթալըզը զուհուր իթմէսինէ Անգլիա, մուհաֆազա գօրսոնու վազընա լիւզում կէօրիւլէրէք, մէվսիմին Ուզուն Զաեերը բանաեըրը օլմասը, վէ Գուրպան Պայրամընըն հուլուլի ճիհէթիլէրէ, խասթալըգտան սալիմ օլարագ մէվճուտ վէ պատէհու կէլէճէք օլան գօեունլար իչին, Ուզուն Զաերրա մախսուս օլմագ իւզրէ, պիր ճատտէ աչըգ պըրագըլարագ, մէզքիւր չաերընը գօեուն ախզուրթասընա վէ գարիեէ էհալիսինին թարլա վէ հարմանլարընտա իճրայի սէնատթլարընա խալել կէլմէեէճէք սուրէթտէ պիր գօրսոն վազը, Շէհր էմանէթինճէ պիթթէնսիպ, օր վճճէլէ ֆէնէն 30 կիւն գարանթինաեա վազ իթտիրիլմիշ տիր։

Գասըմ բաշա տէրէսինի տէրինլէտիպ թէմիզլէմէք իշին, ըրխթըմ զումբանեասը ամէլէսի թարաֆընտան գազըլարագ չըգարըլաճագ թօրբաղընը ըրխթըմ ամէլիեաթընտա գուլլանըլաճաղը կիպի, պու քէրրէ մէզքիւր տէրէնին գարատըլմասը իշին տախի իյճապը գարար վէրիլէրէք, էվվէլճէ թանզիմ վէ իճրա օլունան քէշֆ վէ խարիթասը մուճիպինճէ եաբըլաճագ թօնօզ չէքիլինտէքի քէմերլէր ինշաաթընըն, Թէրսանէի ամիրէ սէր միյմարը Վասիլաքէ էֆ. հազր. էօհտէսինէ իհալէ օլունարագ, սիւրաթլա ամէլիեաթընտա պաշլանմասընա գարար վէրիլմիշ տիր։

Էվվէլքի կիճէ Իւսկիւտարտա Անգլասը ճիվարընտա քեռին Ֆրէնք քիլիսէսինէ խըրսըզլար կիրէրէք, պիր թագըմ էշնա սըրգաթ իթմիշլէր տիր։

Իզմիր վիլայէթի միւլհազաթընտան Ագաչէհիր, Գուլէ, Էշմէ, Սալիհլի ճիհէթլէրինտէ արա սրրա հաֆիֆ սուրէթտէ զէլզէլէլէր վուգու պուլմագտա իմիշ։

Իսկիսատար-Գատրքէօյ սու շիրքէթինին պիր թագըմ պօրուլարը պաղը եէհուտիլէր թարաֆընտան չալընարագ, Օրթաքէօյէ աշըրըլըպ, բարչա բարչա խիլտիքտէն սոնրա էօթէյէ պէրիյէ սաթըլտրը զապթաճա խապէր տալընարագ, միւթէճասրըլարը տէրտէսթի իտիլտիքլէրի կիպի, պու տէֆա տախի մէզքիւր պօրուլարտան 5 առէտ, Օրթաքէօյ թանզիֆաթ իսքելէսի իթթիսալինտէ թօրրագ ալընան չըգարըլարագ, լաղըմ կէլէն թահգրգաթընա իպթիտար օլունմուշ տուր։

Պէյօղլունտա Զաբիսն նամ Ռումզըլար մէքթէպինին թէվզիի միւքեաֆաթ ըէսմի, էվվէլքի կիւն բաթրիգ Նէօֆիթօս էֆէնտինին թահթը ըիեասէթինտէ իճրա օլունմուշ, վէ պունտա Սինօդ ազալարը վէ Եունան սէֆիրի տախի հազը պուլունմուշլար տըր։

Մէքթէպի մէզքիւր 12 սէնէսէն պէրու թէէսիս օլունուպ, 16 մուալիմ վէ 14 մուալիմի պուլունտուղու կիպի, պու սէնէ մէքթէպին իտարէսի իչիւն 4.300 լիրա սարֆ օլունմուշ տուր։

ԹԷԼԷԳՐԱՖԼԱՐ

Պէրլին 3 յուլիս։—Բէթրսպուրկտան ալընան պիր մէքթուպտա, կրանտիւգ Վլատիմիրին լիճլիւթ թէֆթիշ վուգուպուլան սէյլահաթը էնասընտա տիւշար օլտուղու պիր գապա հիքեաեէ իտիլիօր։ Շէօյլէքի թրէն նօվկօրօտ էեալէթինտէ վագը Զէրսրօվից սթասիօնունա կիրտիկի սըրատա, կրանտիւգին տաեանմըշ օլտուղու վակօնուն գարուսու աչըլարագ, միւշարիլէյհ նէրէ տէվրիլմիշ վէ եիւզիւնտէն եարալանըգ գանլար իչինտէ գալարըրմըշ տըր։ Միւշարիլէյհին դօլ վէ պաճագլարընըն քէմիքլէրի տախի նէրինտէն օնամըշ իսի, պունաէն ալէյհ սէյլահաթընն տէվամընտան սարֆը նազար իտիլմիշ տիր։ Զար հազրէթլէրինէ տերհալ մալիմաթ վէրիլմիշ տիր։

Իշպու հավատիս միւհթաճը թատիգ տիր։

Մարսիլիա 3. — Բէքինտէն վարիտ օլան խապէրլէր, Թան-Հօատա պիր միւֆրէզէնի ասքէրինէ իլէ գուրսանլար արասընտա, Փէյնաթ ճիվարընտա պիր միւսաաէմէ վուգու պուլմուշ, վէ Ֆրանսըզլարտան 17 քիշի մէճրուհ վէ 16 քիշի թէլէֆ օլմուշ տուր։ Տէնիզ խըրսըզլարը Փիրաբ իթմիշլէր իսէտ, խաթթը բիւճաթլարընը քէսմէք իւզրէ, մրրալալ հէնքէն թաագրպէ իպթիտար իյլէմիշ տիր։

ԹԱՍՀԻՀ

Տիւնքի զազէթամըզըն նիւմէրօսու 6743 օլաճագ ենէրտէ, պաղը նիւսխէլէրիմիզտէ 6744 օրմուշ տուր։

ԽՄԲԻՆԻՆ

ԱԼՄԱՆԵԱ ՎԷ ԲԼԷՆՍ ՊԻԶՄԱՐԳ

Ախիրէն վուգու պուլան պաղը իֆ-ջաթը, հէման թէքմիլ էվրօբաեը միթէսիր զլմրշ օլան բրէնս Պիզմարգըն լէհ ու ալէյհինտէ պիր թաղրմ ըլճալ թարաֆընտան պէհանը միթալէաթի ի-տիլմէքտէ, վէ միխթէլիֆ զազէթալար մէգալաթը չէտիրտէ տէրճ ու նէշր իյ-լէմէքտէ տիրլեր։

Մէգրբի ալնսի վէ մէնաֆիի տէվլէթ միզթէզասընճա արթըգ իսթիեաբը սիքիսի իտէմէեէն զօնթ Դաբրիվի, խասմինէ դարշը ճէվապ վիրմէք զէմա-նը հուլուլ իթտիկինէ թէֆէքքիւր իլէ, մուսմանլէյհ ալէյհինէ «Նօր Տայլէ Ալկէ-մանէ Տայթունկ» զազէթասընա պէնտ եաղտըրմըշ տուր։

Մէգրբիւր զազէթանըն իլք սահիֆէսի բրէնս Պիզմարգ իլէ տասմլարը ալէյ-հինէ մուհավէրաթա տաեիր մէգալաթը չէտիրտէ իլէ մէմլու օլուպ, պունադար-շը բրէնս Պիզմարգ թարաֆընտան տախի չիտէմլէ մուգապէլէնի ճէվապլիէտէ պուլունուլմուշ տուր։

«Ֆրայոնինիկէ Տայթունկ» կիպի լիպէ-բալ զազէթալար, Շերմանիա միսիլու Դամօլիք էվրազը հավասիսի իլէ պիլ-իթթիֆագ, բրէնս Պիզմարգը սիքիլմէ իճպար իթմէք իչէն, հիյնի հաճէթտէ միւմանլէյհ ալէյհինէ թէտաապիրի միւ-էսսիրէ վէ չէտիրտէ իթթիխաղ լազըմ կէլտիկինի պէհանտէ միւթթէֆիգ իւլ-րէյ տիրլեր։

Մէգրբիւր «Նօր Տայլէ» զազէթասը, մէրաքիզի ըէսմիհէտէ, բրէնս Պիզմարգա գարշը թէտաապիրի լազըմէնին իթթի-խաղը ճիատէն տիչիհիլմէքտէ օլտու-զունու իյմա ու իչրապ իթմէքտէ տիր։ Անճագ միլլի լիպէրալ զազէթալարը, բը-բէնսէ հիճուում իթմէքտէն իսթինքաֆ իտիեօրլար։ լաքին զազէթալարըն դըս-մը ազէմի մէմլէքէթին մէնաֆիի նամը-նա պու մուհավէրաթը գաթ իտիմէ-սինի նասիհաթ իտիեօրլար։ Անճագ բը-բէնս Պիզմարգըն Վիէննատա իյրատ իթ-տիկի նութղլար իւզերինէ, Պէրլին իլէ Ֆրիտրիխսրուհէ պէյնինտէքի միւնասէ-պաթ պիւթիւն պիւթիւն միւպէտտէլի պիւրուտէթ օլմուշ տուր։

Նիմրէսմի «Բէչթէր Լօյտ» զազէթա-սը, բրէնս Պիզմարգըն վուգու պուլան պաղը նութուգու թէճավուզիարանէ-սինէ դարշը Ալմանեա հիւքիւմէթինի միւտաֆէա իլէ պէրվէճհի տաթի պէհանը էֆքեար իտիեօր։

«Նօր Տայլէ Ալկէմանէ Տայթունկ» զազէթասը, զաեէթ միւթէտիրանէ թա-պիրաթլա բրէնս Պիզմարգըն պիր թա-ղըմ քէչիմաթը քեազիպէ սարֆ իթտի-կինի պէհանլէ, բրէնսի միւսինն վէ պի-նաէն ալէյհ շուուրունա զատի թարի օլմագ հասէպիյլէ մնազուր կէօրմէքտէ տիր։ Մէգրբիւր զազէթա, բրէնսին պիզ զաթ քէնտի վաթանընա իյգաի մազար-բաթ իթմէկէ չալըշտըգընը, վէ շու հալ-տէ միւմանլէյհին մէյտանա կէթիրտի-կի էսէրին չիմտի քէնտիսինէ գարշը միւ-տաֆէասը լազըմ կէլտիկինի իլավէյի մէ-գալ իյլէեօր։

«Ալման նիմ ըէսմի զազէթասընընը, պիր մասազուլ միւքէլանընը ասլա պու եօլտա իյրատը մէգալ իթմէմիշ օլտուգու հագ-գընտասի ըէյ վէ մուհաքէմէսի, եալը-նըզ Ալմանեանճա տէկիլ իլլա թէքմիլ մէրքէզի էվրօբաճա թաստիգ օլունա-ճագ տըր։ Բրէնս Պիզմարգա իւճբէթլէ խըտմէթ իտէն պաղը միրէվիճի էֆ-քեարլարընտան մաատա, տիկէր քնաֆ-ֆէնի զազէթալար, միւմանլէյհ բրէնսին էվրօբա մաթպուտթը, էշխաս, ահվալ վէ վուգուաթտան ասլա խապէրտար տէկիլ տիր» զէթինինտէ վուգու պուլան լիսա-նը ճիւրաթքեարանէսինի մահքիմ գըլ մագտա միւթթէֆիգանալէյհ տիրլեր։ Բրէնս Պիզմարգըն Ռուսիա տէվլէթինէ վէ քէնտիսինին Զար հազր։ իլէ օլան միւնասէպաթը չախսիեէսինէ տաեիր վագը սլան պէհանաթընը Ալմանեա վէ էվրօբա միւթէպէր զազէթալարընէ եօլ-տա թէլագգը իտէճէքլերինի պիլտիք-լերինտէն, Ալմանեա հիւքիւմէթինին պու պապտ ենշրե միզթէտիր օլտու-զու էվրազը բէսմիեէեէ լիւզում եօղ-տուր։ Ագլը պաշընտա հիչ պիր քիմսէ Պիզմարգըն պունա տաեիր սեօյլէտիկի-նէ, վէ պիր Վիէննա զազէթասըյլա նէշր իթտիկի մէգալաթա ինանադազ։»

ԱՄԵՐԻԿԱ ՀԱՎԱՏԻՍԱԳՐ

Ամերիգատան Դ. Ց. Պասմաճեան էֆ-ֆէնտի թարաֆընտան իթասընա հիմ-մէթ պուլուլան չու աթիտէքի մալիս-մանլարը մա թէչէքքիւր պէհան իտէ-րիզ։

—Ամերիգատա պիր միլեօն տօլարտան զիեատէ սէրվէթի օլան զէվաթըն ատէ-տի իւչ պինտէն իպարէթ տիր։

—Մէմալիքի Միւճթէմիայի Ամերիգա բրիեաէթի ինթիխապաթը չէնտ մահ սօնրա վուգու պուլաճաղընտան, կէ-րէք բէրբպլիգան վէ կէրէք տիմոգրատ նաման ֆըրգալար նամզէտ թէտաշիքի վէ ինթիխապը.յա մէշղուլ պուլունմագ-տա տըրլար։

—1855տէ վագը Բարիս սէրկիի ու-մումիսի 5 միլեօն տօլար, 1873տէ Վի-էննա սէրկիսի 7,850,000 տօլար, 1889տա իքինճի Բարիս սէրկիի ումումիսի 6,500000 տօլար մէսարիֆլէ մէյտանա կէլմիշտիր։ Կէլէճէք սէնէ Շիգակոտա վուգուու մուսամմէմ օլան սէրկիի ալէմին մէսա-բիֆի 22 միլեօն տօլարտան իպարէթ օլաճաղը զանն ու թախմին օլունուեօր։

—Ախիրէն նէշր օլունան սիմաթիս-թիգլերէ նազարէն, հէր սէնէ վէֆաթ իտէնլէրին սանըսը 49 միլեօն նուֆուսա պալիր օլուեօր։

—Մէմալիքի Միւճթէմիայի Ամերի-գատա բօսթա նազլ իտէն չըմէնտֆէր չիրքէթլերի 22 միլեօն տօլար մէսարի-ֆի նազլիեէ ախզ իթմէքտէ տիրլեր։

—Պիր գաչ ամ մուգատատէմ Լօնտ-բատա վէֆաթ իտէն վարկի մէշհուր Մ. Սբբրճընըն թէրճէմէյի հալի, օն գատար Ամերիգալը միւխթէլիֆ միլլէթլեր թա-րաֆընտան գալէմէ ալընըպ թապ ու նէշր օլունմուշ տուր։

—Ամերիգատա ազ վագթի զարֆըն-տա նէ՛ գատար չաբուգ իշ կէօրիլ-տիկիս, աթիտէքի վագատան անլա-շըլապիլիր։

Շիգակո բօսթախանէսինտէ 100,000 մէքթուպ 217 բօսթա ամէլէսի թարա-ֆընտան 35 տագիգէտէ սըրասընա գօ-նուլուպ տամզալանտրգտան սօնրա մա-հէլլի մագսէտլէրինէ կէօնտէրիլմէք իւզ-րէ թօրպալարա վաղ օլունմագտա տըր։

—Ամլանթիգ Օգեանօսունատան ին-կիլթերրատա, պիրինճի տէֆա օլարագ սէյր ու սէֆէր իտէն վաբօր կէմիսի Ամերիգա պայրաղընը համիլ օլուպ, մէգ-քիւր վաբօր մէմալիքի մէկքիւրէեէ գըսմէն պաղու գուվվէթիյլէ, վէ գըս-մէն եէլքէն աչարագ, 1849 թարիխին-տէ, 25 կիւն զարֆընտա մուվասէլէթ իթմիշ տիր։ Շիմտի մէգքիւր մէսաֆէ 6 կիւնտէ զաթ օլունմագտա տըր։

—Պու կիւնլէրտէ էվրօբատան վէ տիւնեանընը սահիր թարաֆլարընտան Ամերիգանընը հիւքիւմէթ տահիրէսինէ (Ուաշինկթընա) վարիտ օլան մէքթուպ-լարընը էքսէրիսի Շիգակո սէրկիսինէ միւթէալլիգ տիր։

—Ամերիգատա թրամվայ արապա-լարընընը քէսրէթ վէ էհէմմիյէթի աթի իւզրիր հիսապատան միւսթէպան տըր։ Շէօյլէ քի, թրամվայ խաթթլարընընը մուսամէլաթընա մախսուս եօլլար 5783 միլլէն իպարէթ օլուպ, մէվճուտ ա-բրապալարընն մըզ տարը 32 505, վէ իս-թիխսամ օլունան ամէլէնին ատէտի 70,764, վէ կէչէն սէնէ նագլ օլունան եօլճուլարընը մըզ տարը նուֆուսու իսէ 2,023,010,202 պուլունմուշ տուր։

(Տէվ-դ)

ՊՈՒՐՍԱ. ՏԷՄԻՐ ԵՕԼՈՒ

(6744 Նոյեմբերը Դ-ԷՆ ԳԷԼՄ)

Անլաթմագ իսթէտիկիմիզ գուսուր, հալէա պու կիւնէ գատար ումումէն մէքթէպլէրիմիզէ, լանըգը վէճհ իւզ-րէ լիսանը Թիւրքինին տէրս վիրիլմէ-մէսի, վէ տէրս վիրիլսէ պիլէ, էլզէ-միյէթի տէրճէճէտէ էհէմմիյէթի վի-րիլմէքտէ վէ տիգգաթ օլունմագտա պուլունմամասը մէսէլէսի տիր։

Մէքթէպլէրիմիզտէ վիրիլմէքտէ օլան լիսան տէրսլէրի հազրընտա, ումումի պիր էֆքեար պուլունմամասը, պիրպի-րինտէն չօգ ֆարգը օլարագ պիր գաչ էֆքեար հիւքմ իթմէքտէ տիր, չէօյլէ քի, պաղրլար, սահիր ղիսանտան զի-եատէ Հայճանա էհէմմիյէթի վիրիլիպ, վէ չօգճա վազըթ վէ նագտ սարֆ ի-տիլմէսինի արզու վէ նասիհաթ իթ-տիքլերի կիպի, պաղրլար Ֆրանսրզճա-եա իքինճի, վէ Թիւրքճէեէ ի չիւնճիւ տէրճէճէտէ էհէմմիյէթի վիրիլմէսինի, վէ պաղրլարտա Ֆրանսրզճանընը ումու-մէն չօճուգլարըմզը իչին լիւզում պու-լունմատըղընը իտտիա իլէ, եալընըզ պիւեիւք մէքթէպլէրտէ վէ պիւեիւք մահէլլէրտէ թէտրիսինէ լիւզում կէօր-մէքտէ տիրլեր։

Քէնտի արզու վէ էֆքեարըմզա կէ-լինճէ, պիւթիւն պիւթիւն պաշգա

)(25)(

ԿԵՆԱՑ ԽԱՂԵՐ

ՀԵՂԻՆԱԿ — Ց. Մ. ՀԱՅԵԱՆ

— Է՛հ որչափ դողայի ձեզ համար գիտէք, տէր վկայ երակայս արիւնը սառեցաւ կարծեցի, բայց ո՞ր սատանին ծակը պահուած էիք որ ձեզ չը գտան։

— Պարոն Բագարատայ հետ ածուխիդ մառանը աչքէ անցուցինք· շատ քիչ բան մնացեր է մէջը։

— Ինչպէս ածուխս մառանը՞··· և ուսկից անցաք։

— Տախտակամածէն, նախապէս գետնի երկու տախտակներու գամերն հաներ էր որոյ շնորհիւ այս անգամ ալ պրծանք· հիմայ հայր Օսկան մեզի մէկ մէկ գինի տուր որ մենք երթանք։

— Ի՞նչ, այս գիշեր միթէ տունս չը պիտի գաս։

— Ոչ, խիստ ստիպողական և մեծ գործեր կան կատարելիք։

— Ո՛հ պարոն Բագարատ, դարձեալ ինքզինքդ արկածներու մէջ պիտի նետես, այս առթիւ քեզի բան մը պիտի ապաչեմ, խօսք կո՞ւտաս որ խնդիրքս պիտի կատարես։

— Ազէկ գիտես որ քեզի բան մը չեմ կարող մերժել։

— Կաղաչեմ որ վերջ տաս սա Նիկոլի դէմ մղած պայքարիդ· զի այն մարդը վերջապէս գլխուդ փորձանք մը պիտի բերէ։

Բագարատ լուրջ դէմք մը առնելով պատասխանեց։

— Հայր Օսկան, երթում ըրած եմ այդ մարդէն վրէժ լուծելու։

— Այդ ուրիշ բան է ձերունին բեկեալ սրտով, անչուշտ մեծ չարիք մը գործած է քեզ։

— Թէպէտ և ժամանակս սուղ է, բայց պատմեմ ձեզ թէ այդ Նիկոլն ինչ ըրած է ինձ· Հայր Օսկան, կուժ մը գինի լեցուր մեզ ու քիչ մ'ալ ուտելիք բեր· ես և ընկերս առաւօտէն ի վեր բան մը կերած չենք։

— Հիմայ անմիջապէս, խաչած պաղ հաւ մը պահած եմ մի քանի հաւկիթ, պանիր և միրգ։

— Գինին մոռցար Հայր Օսկան։

— Է՛հ նեղվիլ արմատ, ինձմէ լաւ գիտես մառանը, լապտեր մը վառէ և ուզածդ տակաւէն լեցու չիչ մը։

Երկու վայրկեան վերջը ուտելիքներն ու գինին բոլորակ սեղանին վրայ դրուեցան և հայր Օսկան սկսաւ հաւը ջարդել։

— Ուտելով իսկ, պատմութիւնդ կրնաս ընել մեզ ըսաւ Գարագայրը։

— Ահաւասիկ կ'սկսիմ, հայրս չը ճանչցայ երկու տարեկան եղած ժամանակս մեռաւ նա ըստ բաւականի կալուածներ թողլով որոց հասոյթովը արժանապէս կ'ապրէինք մայրս, ես, և Հերիքնազ անուն քոյրս· ո՛հ տարբաղդ աղջիկ· Հերիքնազ վերջին աստիճան գեղեցիկ էր քնքուշ, և ամենահաւատ միամտութիւն մը ունէր, կուսական միամտութիւն՝ որ իւր դժբաղդութեան պատճառն եղաւ, Նիկոլ՝ որ հօրս քով ծառայած էր, հետզհետէ գործառնութեան մէջ յառաջանալով, փոքր դրամագլուխ մը ձեռք բերած, ինքնին սեղանաւորութիւն կընէր, և մեզ իբր հինօրեայ բարեկամ, տան մէջ ազատ մուտք ունէր, ուստի հրապուրեց Հերիքնազը· մայրս և ես բան մը չէինք գիտեր, չէինք կասկածէր անգամ· Իւսկիւտար մեր բնակած տունը զատ տաղաւար մը ունէր պարտէզին ծայրը, Հերիքնազ քմածին հաճոյք մը ունեցաւ, միշտ այդ տաղաւարը կը բնակէր· մի քիչ ժամանակէ յետոյ բնակութիւնը բոլորովին անդ հաստատեց Նիկոլ գրեթէ ամեն գիշեր մեր տունն էր, գիտեցի որ Նիկոլի չը գտնուած գիշերներն Հերիքնազ տխուր կըլլար· այս իմ դիտողութիւն մօրս յայտնեցի, որուն ամենեւին կարեւորութիւն չը տուաւ, երեք տարի առաջ առաւօտ մը ոստիկանները տունը կոխեցին, դէմերնին ելնելով հարցուցի թէ ինչ կուզէին· պետերնին ըսաւ թէ յանուն օրինաց կուգամ հետազօտել այս տան պարտէզը ուր ողջ երախայ մը թաղուած է։

Այս յայտարարութեան վրայ Հերիքնազ ահռելի ձայն մը արձակելով նուաղեցաւ, ի տես այս չանթահար մնացի, ոստիկանաց պետը զիս մէկ կողմ առնելով, պարոն ըսաւ այս օրիորդը կերեւի որ ձեր քոյրն է։

— Այո պատասխանեցի։

— Ցաւօք կը ծանուցանեմ ձեզ թէ ստիպուած եմ ձերբակալել զնա։

— Բայց այս անկարելի է, իմ քոյրս ինչ յանցանքով կամբաստանեն։

— Որդեսպանութեան յանձանքով··։

Այս յայտարարութեան վրայ մօրս սենեակէն ահռելի ձայն մը ելաւ և ծանր մարմնոյ մը գետին իյնալու թնթիւն մը լսուեցաւ։

Անմիջապէս ներս վազեցի· մայրս գետին փռուած էր· նախ կարծեցի թէ նուաղած է, ափսո՜ս պատրանացս, ալ չեր շնչեր հէգ մայրս։

— Ի սէր Աստուծոյ բժիշկ մը գոչեցի։

Ոստիկանապետը անմիջապէս ոստիկան մը ղրկելով բժիշկ մը կանչել տուաւ։

Բժիշկն իւր զննութիւնը կատարելէ յետոյ, յայտարարեց թէ մեռած է։

Եթէ չանթ մը նոյն պահուն ոտքիս առջև իյնար, գիս չը պիտի շլացներ։

Գարագայրը և հայր Օսկան իրենց պատառն սեղանին վրայ թողած էին և հեւալով մտիկ կընէին այս սոսկալի պատմութիւն։

— Հապա քոյրդ ինչ եղաւ հարցուց Գարագայրը։

(Շարունակելի)

տիւրլիւ տիւշունմէքտէ վէ պաշդա տիւրլիւ մուհաքէմէ իյլէմէքտէեիզ։

Պիզիմ արզումուզա նազարէն, պիւեիւք քիւչիւք քեաֆֆէյի մէքթէպլէրիմիզտէ, չօճուգլար 10-12 եաշընտա օլունճաեա տէկին, մութլագ սուրէթտէ Հայճա, Թիւրքճէ վէ Ֆրանսըզճա, վէ եախօտ Ֆրանսըզճա եէրինէ պաղը մէքթէպլէրտէ Ինկիլիզճէ վէ եատա Ալմանճա տէրսլէրի վէրիլմէյի տիր, վէ չօճուգլար 10-12 եաշընտա ոլտուգլարընտա, էօրէնմիշ օլտուգլարը Հայճա քեաֆի ատտ օլունարագ, անընեէրինէ Թիւրքճէ իլէ Ֆրանսըզճատա գուվվէթ վէրիլմէյի տիր, վէ զիեատէճէ էրմէնիճէ տէրս ալմագ իսթէեէնլէր, խուսուսի հօճալարա միւրաճաաթ իլէ, իսթէտիլլերի գատար իլէրու կէօթիւր մէկէ չալըշմալը տըրլար։

Ալէսսէվիյէ չօճուգլարըմըզը, չարշըճա ախզ ու իթալարա վէ իլլերէ, սանաաթլարա տաեիր օլան բագգամ, տէֆթէր, ճօղրաֆիեա վէ հէնտէսէ, վէ գանուն ու նիզամ վէ հուգուգ վէ էմսալի տէրսլէրի Թիւրքճէ լիսան իւզրէ օլմալը տըր քի, մէքթէպտէն չըգտըգլարընտա, կէրէք չարշը պաղարլարտա, վէ կէրէք հիւքիւմէթճէ մէէմուրիյէթլերտէ պուլունարագ, հէր նէրէտէ օլսալար, էթմէք բարասընը չըպարապիլինլէր։

Պիւեիւք իլիմլէրէ կէլինճէ, տէրսլէր Ֆրանսըզճա վէ եախօտ էօրէնմէքտէ օլտուգլարը Էվրօպա լիսանը իւզրէ վիրիլմէլի տիր քի, իլէրուտէ պիւեիւք մէքթէպլէրէ գօլայճա գապուլ օլունուպ վէ լաեըգըյլա իլէրու կիտէպիլսինլէր։

Զօգլար հալիմիզին վէ աթիմիզին եալընըզ պիր ճիհէթինի կէօրէրէք վէ տիւչիւնէրէք, կիւեա Ֆրանսըզճա էօրէնրէնմէք, նալընըզ զէնկին էվլատլարընա էլզէմ տիր կիպի, հէր ֆագը վէ էանաֆ չօճուգլարընա, Ֆրանսըզճա վէ իլիմլէր էօրէթմիրմէքտէն իսէ, պիրէր սանաաթ էօրէտիլմէսինի նասիհաթ իյլէմէքտէ տիրլէր։ Հալ պու քի, պու նասիհաթ էսասէն վահի օլտուգտան պաշգա, ֆուգարա վէ էանաֆ չօճուգլարընընն իսէ տաեիսա ֆագըրըզգտա վէ եախօտ ատի պիր հալտէ գալմասընա սէպէպիյէթ վիրմէք ռիմէք տիր։

Մէզքիւր էֆքեար վահի տիր, չիւնքի, Թիւրքիամըզ էհալիսի, էսասէն, էվրօպանընն հիչ պիր հիւնէր ու սանաաթը նա ըգգապէթ իտէմէեիզ, անճագ հիւնէր ու սանաաթլարընն եա սիմսարլըգընը, վէ եախօտ թամիրճիլիկնի եարապլիր։ Վէլէվ պինտէ պիր վէ եախօտ օն պինտէ պիր չօճուղումուզ չըգրպտա, պիր հիւնէր ու սանաաթտա ըգգապէթէ ճէսարէթ իտէպիլէճէք օլսա տախի, հէմհէր հալտէ էվվէլինտէն վէ լաեըգըյլա պիր էվրօբա լիսանընա աշինա օլմասը, վէ հէմտէ պիր չօգ սէրմաեէսի պուլունմասը իգթիզա իտէր։

Պիզճէ, ումումէն չօճուգլարըմըզընն սէլամէթի, թէքմիլհայճա պիլմէքտէ վէ պիր սանաաթ էօրէնմէքտէ օլմաեըպ, իլլա Թիւրքճէ իլէ պիր էվրօպա լիսանընը լաեըգըյլա էօրէնմէսինտէ տիր։ Մէքթէպտէն չըգտըգտան սօնրա, պաշլարընը թաշտան թաշա վուրարագ վէ ագլ ու ղէքեավէթ վէ իսթիտատլարընը գուլլանարագ, անճագ մէզքիւր իբի լիսան սաեէսինտէ պիր իշ էլտէ իտիպտէ կէչինէպիլիրլէր։

Պէրպէրլէրիմիզ, տիւրկէրլէրիմիզ, թէրզիլէրիմիզ, վէ սաեիր սանաաթքեարլարըմըզընն հալլերի մալիւմ օլուպ, պու շարիլէյհին միւրատը, վէ տիմէք տիր քի, էօյլէ պիր իբ իսթէմէք իչին, սիզի ճէլլատ պաշը Գալդրաֆա կէօնտէրմիշ տիր, էօյլէ՞ մի, – տէտի ճօն։

—Հէմ էօյլէ տիր վէ հէմ տէ էօյլէ տէկիլ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Նէ՞ տիմէք իսթէեօրսունուզ, – տէտի ճօն մէրգումուն ֆիքրինի անլաեամատըզընտան։

—Եանի տիմէք իսթէրիմ քի, վագաա պէնի էօյլէ պիր իբ իչին կէօնտէրմիշ տիր, լաքին, էվվել էմիրտէ սանա միւրաճաաթ իսթէքլիկիմի էմր ու թէնպիհ էյլէմիշ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Է՛յ, սօնրա՞, – տէտի ճօն։

—Վէ պու կիճէ պէնիմ պէթթիրնին օտասընտա գալմագլըզըմա հիմմէթ իթմէքլիկին իչին, սանա օն թանէճիք տէ լիրա պախշիշ վիրմէքլիկիմի էմր ու միւրատ իլէմիշ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Է՛յ, անպէնտէ սօնրա՞, – տէտի ճօն։

—Պատէհու նէ օլաճաղընը, մէրգումէնին օտասընա կիթտիկիմիզ տէ սէօյլէրիմ, լաքին, պէնիմտէ քէնտիմէ մախսուս պիր էֆքեարրըմ վարտըր, – տէտի լ'օմ կրի։

—Նէ՞ տիր էֆքեարընըզ, – տէտի ճօն։

—Շիմտի սէնին իլէ պէրապէր պէթթիեի, պիւթիւն պիւթիւն սէրհօշ իթտիքտէն սօնրա ալըբ տիշարը չըգարըզ, վէ կէօթիւրիւպ թէնհա պիր մահէլլտէ եաթըրըրզ, վէ օլ վագթ սէն, մէրգումէնին ճէպհանէ, օտասընընն կիւնքի կիւն հէքիմլիք, միւհէնտիսլիք, մաքինիսթլիք, վէ էմսալի, վէ տէվլէթճէ մէէմուրիյէթլէր սանէսինտէ, չանլը սուրէթտէ վէ բահաթ եաշամագտա օլան էկէր պին քիշիմիզ վար իսէ, ազուզ եիւզ ազսան ազգուզու, անճագ վէ անճագ Թիւրքճէ իլէ Ֆրանսըզճա վէ եախօտ սաեիր պիր լիսան սաեէսինտէ մէզքիւր հալէ նաեիլ օլապիլմիշլէր տիր։

(ՏԵՎԴ)

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՆՔ ԵՒ ՊԱՐՈՆ ՔՆՆԱԴԱՏՔ

Ժամանակէ մ'ի վեր նոր եռանդ մը կայ մեր մէջ աշխարհագրութեան դասագիրքներ յօրինելու. այս եռանդ գովելի է անշուշտ։ Այս եռանդ ուրիշ եռանդեան մ'ալ ծնունդ տուած է, ա՛յն է աշխարհագրութեան այդ նոր դասագիրքերը քննադատելու եռանդն, այս ալ անշուշտ գովելի է։ Սակայն, ըստ իս, եթէ այս ամենուն մէջ պարսաւելի բան մը կայ այդ երկու եռանդները յագեցընելու կերպն է։ Երբ մէկը նոր դասագիրք մը յօրինելու ձեռնարկէ կարծեմ չանալու է որ այդ դասագիրք նախորդներէն ո և է առաւելութիւն մ'ունենայ, քայլ մ'ըլլայ դէպ առաջ, աւելի խնամք, աւելի աշխատութիւն վատնուած ըլլայ անոր համար։ Մեր մէջ այդ պայմաններ բնա՛ւ նկատողութեան չեն առնուիր։ Աշխարհագրութիւն մը պիտի յօրինենք, նախ կը չանանք ազդեցիկ մէկու մը ձօնել գիրքը, յետոյ վաւերայնել տայ Ուսումնական Խորհրդէն, յետոյ յառաջաբան մը գրել, որուն մէջ, սմեղուկ կերպով մը, կը յայտնենք թէ մեր այս նոր դասագիրքը լաւագոյնն է ամենէն, թէ հակառակ իր փոքրութեան ամենէ ընդարձակն է, որովհետև աւելորդ բառները դուրս ձգուած են, և այլն։ Ահա՛ դասագիրքը գրեթէ յօրինուեցաւ, մը նացածը կարևորութիւն չունի, շատ մը կ'ըլլայ, Ֆոնսէն, Բիժոնոյ և մանաւանդ Բլաֆէն սղջ ըլլան։ Գո՛նէ ուշադրութեամբ օրինակենք ուրիշներէ, ադոր իսկ փոյթ չենք տանիր և ահա՛ դասագիրքը կը խճաղի անհնթեթ սխալներով, քննադատութիւնք կը սկսին, պէտք է պաշտպանենք մեր դասագիրքը, լաւագոյն միջոցն է քննադատին անձին վրայ յարձակիլ որպէս զի այն ալ մեզ նախատէ և լրագիրք մերժեն յօդուածն հրատարակել, վիճաբանութիւնը փակեալ յայտարարելով։ Եւ սակայն դրպրոցական աշակերտք են որ կը տուժեն այս ամենք, թէ՛ Նիւթապէս, թէ՛ բարոյապէս։

Ահա ինչ որ կը խորհէի երբ հանդիսատես եղայ Մարդարեան Աշխարհագրութեան առթիւ եղած վիճաբանութեանց։ Այս օրերս կրկին նմանօրինակ պայքար մը սկսած է մեր լրագրաց մէջ, այս անգամ յարձակեալն է որ յարձակողական դիրք մ'առաւ, սակայն յաւելով տեսանք որ Պ. Մորոյի յարձակողականներն ալ իր պաշտպանողականներուն կը նմանին և ողջմտութիւն չունին։ Նախ Պ. Մորոյ դիմակ կը կրէ, դիմակաւոր քննադատ մը յանձնառ բամբասող մ'է կամ գոնէ ինք այնպէս համոզուած է թէ կը բամբասէ, եթէ ոչ պէտք չունի ինքզինք ծածկելու։

Փափագեցայ ստուգելու թէ ճի՛շդ էր ենթադրութիւնս և մէյմէկ օրինակ ձեռք ձգեցի խնդրոյ նիւթ եղած աշ-

—Շիւբհէսիզ, – տէտի ճօն։

—Վէ պիր լօրատա էքսանթրիք օլտուղունատա, հալիյլէ պաղը ոճաեիպ թապիսթլարա, վէ եախօտ խուլլարա վէ միւրատլարա մալիք պուլունմասը իգթիզա իտէր, էօյլէ տէկի՞լ մի, – տէտի լ'օմ կրի։

—Էլպէթթէ, – տէտի ճօն։

—Իմամ լօրա Վիլմօթ հազրէթլէրի պիր չէեէ մէրգ իյլէմիշ տիր վէ օլ մէրթէպէ մէրգ իյլէմիշ տիր քի, ատէմա խապ ու բահաթընը դայպ իթմիշ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Նէտէ՞ն իպարէթ տիր մէրգը, – տէտի ճօն։

—Բէ՛ք աճաեիպ պիր հալ, ասըլմըշ օլան պիր ատէմին պաղընտան չըգան իբէ մալիք օլմագլըզը, հատտէն զիեատէ արզու վէ նիյէթէթ իյլէմէքտէ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Սահի՞հ մի սէօյլէեօրսունուզ, – տէտի ճօն։

—Էվվէթ, չիւնքի, քէնտի իտտիա վէ իթիգատընա նէզարէն, ասըլմըշ պիր ատէմին իբի, բէ՛ք ուղուրլու օլուբ իմիշ, տէվլէթ ու իգպալէ տէլալէթ իտէր իմիշ, վէ քէնտիսի իսէ, էբսօնտա իճրա իտիլէճէք օլան աթ եարըշընընն սէպէպինտէն բէքպիւեիւք մէպլաղլէր իլէ պահսլարա կիրիշմիշ պուլունտուղունտան, էօյլէ պիր իբէ մալիք օլտուղունտա, քէնտի սէօզիւ չըգարագ, քիւլլիյէթլի բարալար գազանաճագ իմիշ, – տէտի՞ լ'օմ կրի։

—Հա՛, շիմտի անլաշըլտը միւշարիլէյհին միւրատը, վէ, տիմէք տիր քի, էօյլէ պիր իբ իսթէմէք իչին, սիզի ճէլլատ պաշը Գալդրաֆա կէօնտէրմիշ տիր, էօյլէ՞ մի, – տէտի ճօն։

—Հէմ էօյլէ տիր վէ հէմ տէ էօյլէ տէկիլ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Նէ՞ տիմէք իսթէեօրսունուզ, – տէտի ճօն մէրգումուն ֆիքրինի անլաեամատըզընտան։

—Եանի տիմէք իսթէրիմ քի, վագաա պէնի էօյլէ պիր իբ իչին կէօնտէրմիշ տիր, լաքին, էվվել էմիրտէ սանա միւրաճաաթ իսթէքլիկիմի էմր ու թէնպիհ էյլէմիշ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Է՛յ, սօնրա՞, – տէտի ճօն։

—Վէ պու կիճէ պէնիմ պէթթիրնին օտասընտա գալմագլըզըմա հիմմէթ իթմէքլիկին իչին, սանա օն թանէճիք տէ լիրա պախշիշ վիրմէքլիկիմի էմր ու միւրատ իլէմիշ տիր, – տէտի լ'օմ կրի։

—Է՛յ, անպէնտէ սօնրա՞, – տէտի ճօն։

—Պատէհու նէ օլաճաղընը, մէրգումէնին օտասընա կիթտիկիմիզ տէ սէօյլէրիմ, լաքին, պէնիմտէ քէնտիմէ մախսուս պիր էֆքեարրըմ վարտըր, – տէտի լ'օմ կրի։

—Նէ՞ տիր էֆքեարընըզ, – տէտի ճօն։

—Շիմտի սէնին իլէ պէրապէր պէթթիեի, պիւթիւն պիւթիւն սէրհօշ իթտիքտէն սօնրա ալըբ տիշարը չըգարըզ, վէ կէօթիւրիւպ թէնհա պիր մահէլլտէ եաթըրըրզ, վէ օլ վագթ սէն, մէրգումէնին ճէպհանէ, օտասընընն ֆէր ճէսարէթլի քիմէնէլէր պէյնինտէ տօսթլուգ հուսուլի իհթիմալին խարիճինտէ՞ մի տիր, – տէտի։

Վիլեամ պունու իշիտինճէ բահաթ պիր նէֆէս ալմաեա պաշլաեարագ էլինի վիրտի։

Մէզքիւր կիճէեէ գատար, լ'օմ կրի, մէզքիւր մէյլանէտէ, Շօքինկտէն պաշգա հիչ պիր ատէմ իլէ կէօրիւշիւպ գօնուշմուշ տէկիլ իտի իսէ տէ, օլ կիճէ հէրքէս իլէ գօնուշմագլըգ թարիդինի թութմուշ օլտուղունտան, ումումէ խալգա խիթապէն,

—Գաֆատարլար, զանն իտէրիմ քի, շիմտի կէլտիկիմտէ, պուրատա պիր մուարագա վուգուպ պուլմագտա իտի, էօյլէ տէկի՞մի, – տէտի։

—Խայր, գավզա օլմաեըպ, իլլա ճօն պիրզ պիր հիքեաեէ նագլ իթմէքտէ իտի, հայպու քի քիմսէտէ ինանմագ իսթէմէմէքտէ իտի, – տէտի ժագ։

—Նէ՞ իտի նագլ իթտիկի հիքեաեէ, – տէտի լ'օմ կրի։

Պունա գարշըլըգ, տէրհալ մէրգումմ ֆագը ատէմ ճէվապ վիրէրէք։

—Շօքինկին պիր լօրտ օլտուղունու, վէ բարլամէնթօտա ազա պուլունտուղունու սէօյլէմէքտէ իտիմ, – տէտի։

—Շօքինո՞կ մի, – տէտի լ'օմ կրի։

—Էվվէթ, մէրգումու սիզ տախի բէք իեի թանրմագտասընըզ տը, – տէտի Մաի-Գուշ։

—Շիւնքի, միւշարիլէյհ լօրտ հազրէթլէրինին, պունու իշիթտիկի կիպի, պիր տահա պուրատա աեագ պասմաեաճաղը թապի տիր, – տէտի լ'օմ կրի։

Վէ, մէրգում, պունու օլ մէրթէպէ գավի պիր էմնիյէթ իւզրէ սէօյլէտի քի, քիմսէ ճէրհինէ տայիր պիր լուղէթ պիլէ տիհանէ ալմագլըղա ճէսարէթ իտէմէտի։

Ցիմէք տիր քի, ճօնուն սէօյլէտիկի թասսիգ օլունաբագ ֆիւթուհաթը գազանմըշ օլտու։

—Մատամ քի էօյլէ իմիշ տիր, գաֆատար, սէնտէն ափվլըգ տիլէրէմ, – տէտի Վիլեամ ճօնա խի-

ֆէր ճէսարէթլի քիմէնէլէր պէյնինտէ տօսթլուգ հուսուլի իհթիմալին խարիճինտէ՞ մի տիր, – տէտի։

Վիլեամ պունու իշիտինճէ բահաթ պիր նէֆէս ալմաեա պաշլաեարագ էլինի վիրտի։

Մէզքիւր կիճէեէ գատար, լ'օմ կրի, մէզքիւր մէյլանէտէ, Շօքինկտէն պաշգա հիչ պիր ատէմ իլէ կէօրիւշիւպ գօնուշմուշ տէկիլ իտի իսէ տէ, օլ կիճէ հէրքէս իլէ գօնուշմագլըգ թարիդինի թութմուշ օլտուղունտան, ումումէ խալգա խիթապէն,

—Գաֆատարլար, զանն իտէրիմ քի, շիմտի կէլտիկիմտէ, պուրատա պիր մուարագա վուգուպ պուլմագտա իտի, էօյլէ տէկի՞մի, – տէտի։

—Խայր, գավզա օլմաեըպ, իլլա ճօն պիրզ պիր հիքեաեէ նագլ իթմէքտէ իտի, հայպու քի քիմսէտէ ինանմագ իսթէմէմէքտէ իտի, – տէտի ժագ։

—Նէ՞ իտի նագլ իթտիկի հիքեաեէ, – տէտի լ'օմ կրի։

Պունա գարշըլըգ, տէրհալ մէրգումմ ֆագը ատէմ ճէվապ վիրէրէք։

—Շօքինկին պիր լօրտ օլտուղունու, վէ բարլամէնթօտա ազա պուլունտուղունու սէօյլէմէքտէ իտիմ, – տէտի։

—Շօքինո՞կ մի, – տէտի լ'օմ կրի։

—Էվվէթ, մէրգումու սիզ տախի բէք իեի թանրմագտասընըզ տը, – տէտի Մաի-Գուշ։

—Շիւնքի, միւշարիլէյհ լօրտ հազրէթլէրինին, պունու իշիթտիկի կիպի, պիր տահա պուրատա աեագ պասմաեաճաղը թապի տիր, – տէտի լ'օմ կրի։

Վէ, մէրգում, պունու օլ մէրթէպէ գավի պիր էմնիյէթ իւզրէ սէօյլէտի քի, քիմսէ ճէրհինէ տայիր պիր լուղէթ պիլէ տիհանէ ալմագլըղա ճէսարէթ իտէմէտի։

Ցիմէք տիր քի, ճօնուն սէօյլէտիկի թասսիգ օլունաբագ ֆիւթուհաթը գազանմըշ օլտու։

—Մատամ քի էօյլէ իմիշ տիր, գաֆատար, սէնտէն ափվլըգ տիլէրէմ, – տէտի Վիլեամ ճօնա խի-

խարհագրութիւններէն, այսինքն Մարգարեան և Փալագաչեան պատկերագրագ. աշխարհագրութիւնները, տեսայ որ չատ չէի սխալած։ Երկու աշխարհագրութիւնք գրեթէ միևնոյն ձևն ու ծաւալն ունին, միայն թէ Փալագաչեան աշխարհագրութիւնը չատ աւելի խնամով պատրաստուած է և լաւագոյն տպագրութեամբ։ Պ. Մարգարեան նախնի դիտելեաց համար տասներկու իսկ Պ. Փալագաչեան քսանուչորս երես կը նուիրէ և կարծեմ երկրորդն իրաւունք ունի, որովհետև սոյն երկու դասագիրք աւելի նախնական կարգերու համար պատրաստուած են ուր պէտք է աշակերտն լաւ ուսանի նախ երկիրս բնական բաժանումներն ու օրէնքները։

Ամէն մէկ տերութեանց մասին տրուած ծանօթութիւնք աւելի կարգաւորեալ թուէցան ինձ Փալագաչեան աշխարհագրութեան մէջ, իբրև օրինակ առնունք Ֆրանսան։ Պր. Մարգարեան «կառավարութեան ձևն է հանրապետութիւն» կրսէ ու կանցնի, մինչ երկրորդը կը յիշէ ժողովրդական ներսխանաց ժողովն և նախագահը։ Կը խոստովանինք որ Մարգարեան աշխարհագրութեան մէջ աւելի չատ բաղաքներու անուններ յիշուած են, այլ զանց եղած են իրենց բնակչաց քանակութիւնն և ի փոխարէն գրուած են, միայն Ֆրանսացւոց համար կարեւորութիւն ունեցող անձնաւորութեան մը անունն որ ալդ քաղաքին մէջ ծնած է. օրինակ.— Ռուան՝ հոս ծնաւ Ֆոնթենէլ, Լը-Հավր՝ հայրենիք Պէռնարտէն տը Սէն-Բիէռի, Ս. Մալօ՝ հայրենիք Շատոպրիանի, Նիմ հոս ծնաւ Կլոդ Ան. Ան։ «Աւելորդ բառներու» կարգէն չե՞ն արդեօք ասոնք, մանաւանդ ի՞նչ յարաբերութիւն ունին աշխարհագրութեան հետ։ «Ֆրանսայի աշխարհագիրք ալ այդպէս բրած են», ըսէ գուցէ հեղինակը, սակայն անոնք պէտք եղած կարեւորագոյն տեղեկութիւնները տալէ վերջ, իբրեւ իրենց համար նշանակութիւն ունեցած բան մը, յիշած են զանոնք և ոչ թէ Նիմկամ Ֆըլեռմօն-Ֆէռան իրենց դասագիրքերուն մէջ գրած են միմիայն Կիզոյի և Բասքալի հայրենիքն եղած ըլլալնուն համար, ինչպէս կընէ ինք։ Աշխարհագրական սխալներու մասին բան մը չեմ ուզեր գրել զի չափէն աւելի գրուեցաւ, և եթէ Մարգարեան աշխարհագրութիւնը զարմանալի կերպով ճոխ է սխալներու մասին, Փալագաչեան աշխարհագրութիւնն ալ բոլորովին զուգընթաց է նը. մա։ Եւ սակայն քննադատութեանց մէջ մատնանիշ եղած սխալներուն մէջ կային այնպիսի անհեթեթ սխալներ որոնք անկարելի էր Պ. հեղինակին տգիտութեան ընծայել։ Մարգարեան աշխարհագրութեանց մէջ գտնուած այդ սխալներ անշուշտ արդիւնք են անփութութեան, հապճեպի և մոռզբաղութեան, որոնք սակայն չեն կարող արդարացնել Պ. հեղինակը։ Դասագիրք չինելը լուրջ գործ մ'է և պէտք չէ որ իրը շահագիտութիւն նկատուի։ Դասագիրք յօրինող մը հարկ է լաւ ուսումնասիրէ իր նիւթը, խնամով և մտամփոփ աշխատի անոր վրայ և մանաւանդ գիտնայ այն լեզուն որով պիտի գրէ իր դասագիրքն։ Պ. Մարգարեան կը գրէ իր աշխարհագրութեան մէջ, «Հայք ուներ իրենց ազգային ուրոյն՝ Հայաստանեայց Կաթողիկէ Եկեղեցին՝ հիմնեալ ի վերայ Արքազան Առաքելոց Թադէի և Բարթուղիմեայ», ահա հատուած մ'որ կրնայ չատ դիտողութեանց տեղի տալ, և այսպէս դեռ չատեր։ Լեզուի մասին ևս Փալագաչեան աշխարհագրութիւնն առաւելութիւն մ'ունի Մարգարեան աշխարհագրութենէն, առնչի պայծառ գրուած է առանց ծեքծեքմանց և առանց երկդիմութեանց, նաև [illegible] է աւելորդ բառերը չգնել իր նախադասութեանց մէջ, կրնայ հատատուիլ այս ըսածս բազմաթիւ օրինակներով, բայց կարծեմ իրաւունք չունինք թերթերը աշխարհագրական դասագիրքներու պայքարովը լեցընելու, [illegible] չատերու համար անմարսելի է, այսչափն ալ արդէն բաւական չէ՞։

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

ՍԱՐՍԱՓԻՏԵԼԻ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԸ

1892 Յունիս 23, սաաթ 2 ½

Էսհ. Ամ. միւպէտտէլ. սէրի Տ	
Տիւն ապշամ գափանը	22 10
Պու սապահ աշըլը	22 5
Տիւն էն եիւքսէք ֆիեաթ	22 16
Տիւն էն աշաղը ֆիյաթ	22 14
Սէրի Ա. . . . Ի. Լ.	50 25
» Պ. . . . . » »	27 25
» Ս. . . . . » »	20 12
Թահվիլաթը Օսմանիյէ	82 10
Էն եիւքսէք ֆիեաթ	83
Էն աշաղը ֆիեաթ	82 35
Թասֆիյէ	17 20
Շըմէնտըֆէր . . . . Ֆր	79 50
Օպլիկասիոն Թրամ. գ. ք. Ֆր.	503
Իսթիլանճ 8 կիւնէ. Լ. Օ.	250
» 1 այա »	500
Գոնսոլիտ ըէբորու	
Օսմանիյէ » . . Ռէբոր	
Շըմէնտըֆէր » . . Տէբոր	
ԱԳՍԻՕՆԼԱՐ	
Իսթանպոլ պանգասը Ի. Լ.	5
Սոսիէթէ ժէնէրալ . . »	5
» Օթ. չանժ է վալէօր »	4 25
Գրէսի ժէնէրալ օթոմ. Լ. Օ.	7 36
Թրամվայ	6
Ռէժի . . . . . գ. ք.	16 27
ԼՈՒՆԴԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ	
Իսթիգրաղ 5% . . . . Ֆր.	390
» 4% . . . . »	385
Գանգ Նասիոնալ . . . . »	411
Լօրիօտ . . . . . »	105
ԱԳԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԼԱՐԸ	
Ոսմ. մր. 100 ղշ. տան Ղ. Ֆ.	
Սիմ մէնթիսխէ	108 2
Մէթալիք	97 30
Պէշիկ	102
Սանթըրդ	102 20
Ինկիլիզ լիրաը	110 6
Ֆրանսըզ »	87 13
Բոլ	89 20
Գարսոն գաեիմէսի . . .	9 23
ԳԱՄՊԻՕ	
Լոնտրա	109 5
Փարիս	23 12½
Ֆիորէն	10 88¾
Ֆրանգ	
Մարգ	

ՏՕԳԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Թէտավիի խուսուսի, Իւէթի էֆրէնտիէ, վէ ալէաթը թէնասիւլիեէ տաեիր։ Գալաթատա քէօրրիւ պաշը, նիւմէրօ 5

ԽՈՒՐՏԷՎԱԹ Ս ԱՂԱԶԱՍԸ

Պէյօղլուտա դ ապրիսթան սօգաղընտա, Համբիկեան Նազարէթ էֆէնտինին քիւշատ իյլետիկի 55 նիւմէրօյու խուրտէվաթ մաղազասընտա, էպնիյէեէ մախսուս էնվայի ալաթ ու էտէվաթ, վէ հաղրը պօեա վէ սաեիրէ պուլունմագտէ օլուպ, թէշրիֆէ բաղպէթ պուեուրան զէվմաթը պատիի մէճմուանեէթի օլաճագ ֆիեաթլէ, ֆիրուխթ իտիլմէքտէ տիր։

թապէն սէօյլեեէրէք, վէ, մէրդումուն էլինի սրդրդ պիրլիքտէ պիր չէյ իշմէքլիկի թէքլիֆ իտէրէք։

—Ըէ՛ք ալէա, թէշէքքիւրէն գապուլ իտէրիմ, – տէտի ճօն։

—Վիլեամ, պատէհու լ'օմկրիեէ տախի խիթապէն սէօյլեեէրէք։

—Դաֆատար, սիզ տախի թարաֆըմտան պիր չէյ իշմէքլիկի գապուլ իտէ՞րմիսինիզ, –տէտի։

—Բէմալի մէճմուանիյեէթլէ, – տէտի լ'օմ կրի։

Պունուն իւզերինէ իւչիւ պիրլիքտէ կիտիպ պիր թարաէզա էօնիւնտէ օթուրտուլար։

—Մատամ քի տահա չիմտի պէնի տէօյմէքլիք էֆքիարընտա իտին, պանա պիր ճիւն իքրամ իթմէլիսին տիր, –տէտի ճօն։

—Ա՛, ա՛, դաֆատար, տէկիլ ճին ինա սանա պիր բօրթօ պիլէ իշիրմէքլիկէ հաղրրըմ տը, պուեո՛ւր, էմբ էյլէ, –տէտի Վիլեամ։

—Պիզիմ Վիլեամ՝ ալաբրը իւճրէթինի, ինքի կիւնէ գատար իշլէթէ վիրիպ պիթիրէճէք տիր, –տէտի պէլալը Պէթթի օն տէօրտիւնճիւ պատէհ օլան իշկիսինի իշերէք։

—Սէն ասուս օլ, եօղսա չիմտի դալգար պիր կէօզիւնիւ չըգարը բրմ հա՛, –տէտի Վիլեամ եաղանի պիր թարդտա սէօյլեեէրէք։

—Դաֆատար, պու մուամէլէ. Ն իզ նէզաքէթին խարիճինտէ տիր –տէտի լ'օմ կրի մէրդումու թայնիպ իտէրէք։

—Էմմա, բէք ճանըմը սրդ մագտա տրը, –տէտի Վիլեամ։

—Կէ՛լ, տիլպէր կէ՛լ, պիր գատէհ բօրթօտա սէ՛ն իչի վէր, –տէտի լ'օմ կրի Պէթթիեի տավէթ իտէրէք։

Մէրգումէ տախի կիտիպ մէրդումլարը Թրաբէզաը պաշընա կէչտի։

Վիլեամ չագա չագա դաֆասը տիւմանլանմաեա պաշլատը։

Պէթթի կիտիպ մէրդումուն տիզլէրի իւզերինտէ օթուրտու, վէ մէրդումտա անը կէրի տէֆ իթմէտի։

Օլ վագըթ լ'օմ կրի ճօնուն գուլաղընա էկիլէրէք։

—Պէն պուրաեա, մահզա սէնին իշին կէլմիշիմ տիր, –տէտի։

—Պէնի՞մ իշին մի կէլմիշսինիզ տիր, – տէտի ճօն տիւշարը մէրադ օլարագ։

—Էվվէթ, – տէտի լ'օմ կրի։

—Տիմէք տիր քի, սիզ պէնի թանըմագտասընըզ տրը, էօյլէ՞ մի, –տէտի ճօն։

—Խայր, պէն թանըմամ, լաքին լօրտ Վիլմօթ սէնի թանըմագտա տրը... –տէտի լ'օմ կրի։

—Հա՛, հա՛, էվվէթ, –տէտի ճօն զուրուրլանարագ։

—Մուշարիլէյհ թարաֆընտան սանա պիր սէօյլեեէճէկիմ վար տրը, մահէլլի իգամէթին նէ՞րէտէ տիր, –տէտի լ'օմ կրի։

—Շուրաճըդտա, բէք եագընտա, Ուէլգլօղ ագուարտա տրը, –տէտի ճօն։

—Զանն իտէրիմ քի Ղ Դիւմէրօլու խանէտէ տիր, էօյլէ տէկի՞լ մի, –տէտի լ'օմ կրի։

—Էվվէթ, էվվէթ, –տէտի ճօն

—Սիզին էվին ալթընտա պիր թիւթիւնճիւ վա՞ր մը տրը, –տէտի լ'օմ կրի։

—Էվվէթ, – տէտի ճօն։

—Վէ զանն տա իտէրիմ քի իքինճի գաթտա գաբրլար օթուրմագտա տրբլար, էօյլէ՞ մի, –տէտի լ'օմ կրի։

—Տօղրու տուր, վէ հաթթա պու Պէթթի տախի անկէրտէն պիրի տիր, լաքին, մէրգումէ սապահ օյմաեընճա էվէ կէլմէքտէ տէկիլ տիր, – տէտի ճօն։

—Պէսպէլի քէօր սէրհօշ օյմատրգճա ույգուսուտա կէլմէքտէ օյմամալը տրը, – տէտի լ'օմ կրի կիւլէրէք։

ճօն, պիր կէօզ իշարէթիյլէ, էվվէթ, – տէտի։

—Զանն իտէրիմ քի օթուրտուղունուզ էվ իւչ գաթ օյմալը տրը, վէ սէն թա եօգաբքի գաթտա իգամէթ իթմէքտէ օլուպ, գաբրլարտա իքինճի գաթտա պուլունմագտա տրբլար, լաքին պիլմէմ քի պիրինճի գաթտա՞ քիմ իգամէթ իթմէքտէ տիր, –տէտի լ'օմ կրի։

ճօն պու սիւալի իշիտինճէ էվվէլա թէաճճիւպ իտիպ, վէ պատէհու կիւլիւմսէեէրէք։

—Մէկէրչի քիմ օթուրտուղունու սահիհէն պիլմէքտէ տէկի՞լմիսինիզ տիր, – տէտի։

—Պիլմէեօրում... եախօտ պիլմէք իսթէմէեօրում... նիյեէթիմ սէնտէն անլամագ վէ սէնին սէօյլէտիկինէ ինանմագ տրը, – տէտի լ'օմ կրի։

—Ա՛ճանըմ, Դալգրաֆ օթուրմագտա տրը, – տէտի ճօն։

—Լօնտրա ճէլլատը, էօյլէ՞ մի, – տէտի լ'օմ կրի։

—Էվվէթ, – տէտի ճօն։

—Վէ իշթէ Շօքինկ տէ պէնի պուրաեա մահզա մէրգում իշին կէօնտէրտի... վէ սանա նիհայէթ չու գատարընը սէօյլեեէպիլիրիմ քի, պէն լօրտը միւշարիլէյհ հաղրէթլէրինին պաղը իշլէրինտէ պուլունմագտաեը տրը, վէ քէնտինին պուրաեա թէպտիլ գրեաֆէթ Շօքինկ իսմիյլէ կէլիպ կիթտիկինի, եալընըզ պէն պիլմէքտէ իտիմ, – տէտի լ'օմ կրի։

—Տիմէք տիրքի սիզ պանա պիր չէյ սէօյլէմէք իշին, միւշարիլէյհ հաղրէթլէրի թարաֆընտան կէլմիշսինիզ տիր, էօյլէ՞ մի, –տէտի ճօն։

—Էվվէթ, – տէտի լ'օմ կրի։

—Ադրու վէ եախօտ միւրատլարը նէտէ՞ն իպարէթ տիր, – տէտի ճօն։

Լօմ կրի իլէ ճօն եավաշճաճըգ գօնուշմագտէ օլտուգլարընտան, սէօյլեսիքլերինի քիմսէ իշիթմէքտէ տէկիլ իտի։

Վէ ժագ, եանի Մաի-Դուշ իլէ Պէթթի վէ Վիլեամտա, գաֆալարը թութմուշ օլտուգլարընտան, էօն լերինտէքի գատէհլերտէն էօթէսինի կէօրէմէմէքտէ իտիլեր։

—Սէն, բէք ալէա տիւշիւնիւպ անլաեապիլիրսին քի, բարլամէնթօ ազասընտան պուլունան պիր լօրտ, էքսանթրիք լօրտլարտան պիրի օյմատրգճա, պէօյլէ պիր Շըվալ-Նօար կիպի մէյլխանէեէ, պիր չօգ կիճելեր կիտիպ կէլմէգ, էօյլէ տէկի՞լ մի, – տէտի լ'օմ կրի։